

կերթ եւ քրիստոնեայ ժամանակը կը դնէ մեծագոյն մտքերուն եւ արդարադադյն ու զօրսագոյն կամքերուն առջև։ Միացեալ Նահանգաց յաջորդ նախագահաց՝ անոր անունը ըլլայ Պրայըն, թէ փթի, Ռուզբէլթ, Հաւու, Հարմըն չի կընար անկէ խոյս տակ՝ վասնցի անիկան հարցնէ ամբողջական, ճշմարիտ, կենսաբեր եւ վրբէժինդիր արդարութեան։

Մ. Յ. Անևնիկեսն

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ՆՈԹԵՐ

Երեք Մեծ Շարժումներ. — «Կոնֆեալի» ինքրեաց թիւին մէջ յատկապէս ընդարձակ տեղ տուած ենք երեք կարեւոր հարցերու, որոնք այս պահուած Ամերիկան հասարակութեան միաբը կը զրագեցնեն երկրին մէկ ծայրէն միւսը եւ արձագանդ կը զտնեն աշխարհի ամեն կոզմի ալ։ Այդ հարցերն են Ժողովրդապետութեան հարցը՝ որ կը մարմնասրբ ընտրական պայքարին մէջ, Խաղաղութեան հարցը՝ որ կը մարմնասրբ ընտրական պայքարին մէջ, Խաղաղութեան հարցը՝ որ կը յատկանշուի Կարմիր Խաչի Ընկերութեան գործնէնութեանը, եւ Պարզագոյն կրօնի հարցը՝ որ այժմէութիւն կը ստանայ «Մարդիկ եւ կրօնը» շարժումով։

Այս հարցերու մասին միտքերը այնքան ուժգնորդէն լարուած են ներկայսիւ, որ անոնց մասին խօսելու առեն մարդկէ շատ անդամ իրարու եւ իրենց իրենց իսկ կը Հակասեն, եւ առաջարկուած մէթուաններու, թէլադրուած միջնցներու կամ գուշակուած արդիւանքներու մէջ ահազին զանազանութիւններ կան։

Սակայն այս խնդիրներու բնոյթը կը պահանջէ որ ասպարէզը անկաշկան կերպով բաց ըլլայ ամենաւն առջև, եւ ամեն անձ իր հասկցած կերպով մասնակիցի այս երեք արժուումներու յառաջանակութիւն, պայմանով միայն որ իր անկեղծութիւնը պահպանէ։

Հայերը զի՞ն ժամանակինք սկսած միշտ կուսակից գտնուած են յատաջիմիւական ամեն շարժումի, եւ վասահ ենք որ ասոր Ամերիկան խորապէս յուղով այս խնդիրները դիրենք ալ կը շահագրգուն գերազանցօրէն։ Մեր ջանքը պիտի ըլլայ օրին ներկայացնել այս շարժումներու առած կարեւոր քայլերը եւ մեր ընթերցողները ներչնչել անոնց ներկայացուցած բարձրադադյն զաղագիւարականներով։

Թէ եւ մեր ազգային կենաքը տակաւին չէ

ստացած այն կաղմակերպեալ եւ միացեալ ձեւը, որով միայն ազգ մը իրաւունք ունի իրը ընկերական միութիւն ապրելու եւ աշխարհի ծառացելու, սակայն կը հաւասանէ թէ այդ ուղղութեամբ սկսած է իր գործերը վարել եւ ուշ կամ կանուու հայերն իրենց քաղաքակրթիչ դերը պիտի ունենան իրենց գտնուած կերպուական վայրերու մէջ։

Մեր մէջ ունակութիւն դարձած է հիմա չարունակ կրկնել թէ անմիաբան ազգ մըն ենք, եւ ասոր իրը ապացոյց օրինակներ կը յիշենք մեր զի՞ն պատմութենէն։

Պէտք է սակայն միանգամ ընդ միշտ մեր մաքէն վասարել այն կարծիքը, թէ որովհետու մէր ազգը սիամներ ըրած է անցեալին մէջ, անհրաժեշտորէն պիտի կրկնէ նոյն սիամները ապագային մէջ ալ։

Այսօր մէնք նոր ազգ մըն ենք եւ կը շահագրգութինք նորագոյն հարցերով։ Մեր մէջ պիտի կ'իրարկներ քաղաքական, կրթական եւ ընկերական արդի գործելակերպեր եւ պիտի սրբագրենք մեր պատմութիւնը։

Ով որ չի հաւատար ասոր թող ետ քաշուինք իրենց օտարազգի եղանակներուն, յառաջացնելու համար Ժողովրդապետութեան, Խաղաղութեան և Ընկերական Բարենորոգումի երրեակ շարժումները։

«Մասակ»ի Յորելինանը. — Անկեղծ ուրախութեամբ եւ համայքով կը փափաքինք այս սիւնակներուն մէջ արձագանդ զանդիսանալ այն խնդութեան, զոր այժմ կը փայտին մեր իրուահայ եղանակներն իրենց երիցադյն թիրն «Մասակ»ի 40 ամեայ յորելինանին առթիւ։

Յունիս 8-ին Թէիլիսի մէջ պիտի տօնուի մեր յարգելի պաշտօնակցին գեղեցիկ յորել ենան, որ կը խորհրդանէց Կովկասահայոց մըտաւրական զարգացման պատմութիւնն ու հոգեբանութիւնը։

Գրիգոր Արծրունի, որուն լուսանկարը կ'երեւնայ այս յօդուածին կից, իր տաղանդը, ժամանակը եւ դրամը բոլորանուէր յատկացուց մէծ փաստի մը մշակումին, այն է ազատական շարժումնեն, և թէպէտ վրայ տուաշատ թանկապին բաններ, չի գոհեց իր սկզբունքը եւ բարյացակիս յադթական գուրս եկաւ ահաւոր պայքարէն։



ԳՐԻԳՈՐ ԱԲՐԵՅՐՈՂԻՆԻ  
«ՄՇԱԿ» է հիմնադրել:

Գրիգոր Աբրեյրողի յաղթանակը կը չեւ-  
տուի մանաւանդ անով, որ իր մահուամբ  
վերջ չէ գտած իր սկսած մեծ զործը, այդ ու-  
նեցած է իր հաւատարիմ հետեւողները: Պ.  
Ա. Քայլանթար, որու՝ «ՄՇԱԿ»ի մէջ զրած  
կարճ ու կուռ խմբադրականները հանդարա-  
պյլ հաստատ ընթացքով Հայ հասարակութեան  
միտքին մէջ կը տեղաւորեն թանկապին ճըշ-  
մարտութիւններ, և Պ. Հ. Առաքիւան, որ  
իր հմտութեամբ և գրական կարողութեամբ  
կը պարզէ անկաշանդ տեսութիւններ ազգա-  
յին խնդիրներու շուրջ, «ՄՇԱԿ»ը կը վարեն  
անհուն և անվհատ ջանքերով, և իրենց  
շարք մը ողջախոհ աշխատակիցներուն հետ  
արժանի են Հայ ազգի գնահատութեան:

Թուսահայեր արժանավայել կերպով տօ-  
նել կը պատրաստուին «ՄՇԱԿ»ի Յորեկանը,  
և վստահ ենք թէ կատարուելիք հանդէսներն  
ու ցոյց տրուած խանդավառութիւնը ժողո-  
վուրդի անկեղծ զգացմանց ուղիղ թարգմանը  
պիտի հանդիսանան:

Շատ յարմար էր որ Ամերիկայի մէջ ալ  
մասնաւոր հանդէսներ սարքուէին այդ Յորեկ-

եանին առթիւ, սակայն այդ ուղղութեամբ  
շարժում մը չի նշմարուէր, ուստի մենք պիտի  
թելադրենք որ Ամերիկահայերն ալ «ՄՇԱԿ»ի  
հանդէս իրենց գնահատութիւնը յայտնեն ա-  
նոր ընթերցումը տարածելով այս երկրի գաղ-  
թականութեան մէջ, ինչ որ ամենաթանկապին  
նույնը մը պիտի ըլլայ «ՄՇԱԿ»ի համար: Եթէ  
ամեն հայաշատ քաղաքներէ Աւստրիասիրաց  
ընկերակցութիւններ, Բարեսիրական ընկերու-  
թիւններ, ընկերական ակումբներ եւ ընթեր-  
ցանէր ան հաստինը «ՄՇԱԿ»ին բաժանորդագլո-  
ռուին, Ամերիկան գործնական ոգիով մաս-  
նակցած կ'ըլլանք այդ կարեւոր թերթի յո-  
րելեանին, և գոհացուցած կ'ըլլանք նաև Կով-  
կասահայ մէր եղայցներու նկատմամբ օրն  
օրին տեղեկութիւն ստանալու մէր պէտքը:

Մէր ջերմ խնդակցութիւնները կը յայտ-  
նենք մէր երէց պաշտօնակցին և կը մազթենք  
յաջողութեան ու զարգացման երկար տա-  
րիներ :

Գրական ՄՇԱԿԱՆԱԿ.— Կովկասի Հայոց  
Հրատարակչական Ընկերութիւնը, որ նախա-  
ձեռնարկ եղած է Հայ տպագրութեան չորս  
հարթակման ակը տօնելու Կովկասի մէջ, հրա-  
պարական կը յաստարար թէ սոյն համագուա-  
յին տօնի առիթով որոշած է Հայ Տպագրու-  
թեան 400 ամենյ պատմութիւնը Հրատարա-  
կել, և այդ երկի համար նշանակած է 500  
րուսլիի մրցանակ մը: Մրցանակին ներկայա-  
նալիք աշխատասիրութիւնը պիտի պարունա-  
կէ, —

1. Հայ տպագրութիւնը սկիզբէն մինչեւ  
մեր օրերը, այսինքն լիակատար ծանօթութիւն  
աշխարհի ամեն կողմ գոյութիւն ունեցող Հայ  
տպարաններու մասին, նոյնպէս տպագրական  
և հրատարակչական գործի մէջ զիրք գրաւող  
անձերու մասին կենսագրական տեղեկութիւն-  
ներ :

2. Հայ տպարանը իր հաղաքակրթական  
իիմնարկութիւն: Իւրաքանչիւր վայրի մէջ Հայ  
տպարանի քաղաքակրթիչ ազդեցութիւնը Հայ  
կենածի վրայ:

3. Հայ տպագրութիւնը իրբն գրական  
շարժումներու գործօն: Իւրաքանչիւր վայրի  
մէջ Հայ տպարանի աղեղցութիւնը դրակա-  
նութեան զարգացման տեսակէտէ:

Աշխատասիրութիւնները պէտք է բաղկա-  
նան մօտաւորապէս 320 էջերէ, և Հրատա-

բակաւական Բնկերութեան զրկուելու են մինչև յստածիկայ Օգոստոս 20, որ եթէ հին տօմարով հաշուուած է ինչպէս կ'ընենք մեր Ռուսաց հայ եղասյրները, Սեպտեմբեր 2 ին կուգաց :

Գեղեցիկ ծրագրեր մըն է հրապարակ զըլըռուած այս առաջարկը եւ կը մաղթենք որ Հայ տպագրութեան մասին մութ մնացած հէտեր ճշգուին այս կերպով : Սակայն գիտողութեան առնելու կարեւոր կէմ մը կայ : Հայ տպագրութեան պատմութիւնը գրել, կամ նոյն իսկ ամբողջական տեղեկութիւններ հաւաքել, չի նըմանիր դպրոցական ճառ մը զբելու, եւ ուեւէ առանձին անհատ, որչափ ալ հմուտ եւ կարող ըլլայ, անկարող է այդքան կարճ ժամանակի մէջ այդքան ընդարձակ եւ յոկենցուցիչ գործ մը ի զուտի հանելու : Եթէ ուզուածը մինչեւ հիմա հրատարակուած երկերու մէկ միփակումն ըլլար, գերերին էր եղած պահանջին գործացում տալ : Սակայն հրատարակական Բնկերութեան Ազգէն կը հասկցուի թէ աշխարհի ամեն կողը գտնուած տպարաններու եւ հրատարակաւականներու մասին լիակատար ծանօթութիւն է որ կ'ուզուի, ինչ որ կը պահանջէ ինսամուս ուսումնասիրութիւն տեղական պայմաններու : Հետեւարար աւելի գործնական պիտի ըլլար մըցանակը բաժնել քանի մը մասի, եւ նիւթին ալ բաժնել տարրեր ըլլանակներու : Օրինակի համար, ուսումնասիրութեան ուրոյն շրջանակներ կընացին որոշուիլ 1) Թուրքիա, Եգիպտոս, 2) Բուսիա, Պարսկաստան, 3) Եւրոպայի այլեւայլ երկիրները, 4) Հնդկաստան եւ Արևելյան երկիրներ, 5) Ամերիկա : Այս շրջանակներէն իրավանչչութիւն վրայ ինամուած ուսումնասիրութիւն մը պատրաստել աւելի դիբիրին պիտի ըլլար միջավայրին ծանօթ տարրեր անձեռու կողմէ, եւ մըցանակին քանակն ալ կրնար 50-150 րուսլի որոշուիլ շրջանակի հնութեան եւ ընդարձակութեան համաձայն : Այս կերպով կատարուած ուսումնասիրութիւնները իրարու քով բերուելով աւելի վստահելի եւ աւելի մանրամասն պատմութիւն մը կը կազմուի, քան ամրող գործը յանձնելով մէկ անձի :

Բայց ժամանակն շատ կարճ է հիմա, եւ այս անզամ այդ մըցանակը իր եղած ձևենք մէջ պահէնով հանձերձ, պիտի փափաքէինք տեսնել միւս կերպին ալ փորձուիլը յարմար ափթուով եւ աւելի երկար ժամանակամիջոցի մը մէջ :

Հայ Պատմութեան «Ձօնդ» : — Հայ Տըպագրութեան Զորսկարիւրամեակին առթիւ հետաքրքրութիւն ցոյց տալ եւ ձեռնարկներ ընել կարծես միայն Ռուսահայոց բաժինն է : Ուրիշ առաջարկ մը կուգայ Բնեղապուրէկն : Տնկույն Հայ զաղութեան տօնին առթիւ զրամագուլուի մը կազմէն Հայկական Պատմագրութեան «Ձօնտ» անձնութ, որու միջոցով կարելի ըլլայ մշակել ։ Չայոց Պատմութեան ուսումնասիրութիւնը, եւ երեւան բնել վաստահել Աղգային Պատմութիւնը : Յայանին է թէ որքան մին պակաս մը լրացնելու պիտի ծառայէ այդ աշխատութիւնը, եթէ յաջողի, եւ ինչ ուժեղ ազդակ մը պիտի ըլլայ նոր սերունդը ազգասիրութեան մէջ կրթելու : Վասնդի ներկայիս ամեն անդամ որ Ազգ : Պատմութեան խօսք անցնի, տեսակ մը կասկածի, սկեպտիկութեան արտայացաւթիւն կը նշմարուի մէծին ու պատմիկն գէմֆին վրայ : Վաստահելի պատմութիւն չունինք կ'առարկուի, եւ ըստ մասին իրաւացիօրէն : Արդ եթէ զիստական մէթոսներով լա պատմութիւն մը հրատարակուի, թէ՛ տուներու եւ թէ՛ դպրոցներու մէջ Հայ մանկան մեր անցեալով շահագրուել շատ գերերին պիտի ըլլայ եւ շատ ազտարեր :

Հոս ալ սակայն կրկին նոյն դժուարութիւնը կը ծագի, ինչ զժուարութիւն որ կայ Հայ տպագրութեան պատմութիւնը գրելու մէջ : Մէր ժողովուրդը ցրուած է աշխարհի ամեն կողմը եւ Հարկ է ուրոյն շրջանակներով ուսումնասիրել անոր կեանքին վերարեւած նէլ երեւյթ, կամ անոր ազգային ամրող շական պատմութիւնը : Եթէ Բնեղապուրէկի Հայ զաղութիւն իր մտագրութիւնն ի զուտի հանելով բաւական մէծ զումար մը յատկացնէ պատմագրական «Ձօնդ»-ին, եթէ ուրիշ վայրերու Հայերն ամեն կողմէ այդ դրամագուլուիր խոչըրցնեն, եթէ Հայոց Պատմութեան հատորը կամ հատորները կազմելէ առաջ եռանդուն հետախուզութիւններ կատարուին ի լոյս բերելու մէր պատմութեան մասին ստոյդ տեղեկութիւններ, եւ եթէ այդ տեղեկութիւնները ամփուտուին գործածելի եւ դիբամատչելի հատորներու մէջ, այն ատեն ամրոջ ազգը երախտապարտ պէտք է զդայ հանդէպ Բնեղապուրէկի Հայերուն, որնք յղացած են այսպիսի գեղեցիկ գաղափար մը :

Քէտք է ըսել թէ այս առաջարկին ետև

կը զանուին ԲրոՓ. Մառի, ԲրոՓ. Վարդան-  
եամի, Աքոնցի, Սալգաթէլեանի նման հեղի-  
նակաւոր անձնաւորութիւններ, որոնք ամեն  
հաւաստիք կուտան թէ ձեռարկը սահման-  
ուած չէ մէկ օրէն միւսը մեռնելու:

Վիմակահամերթիւնը եւ Ազգ. Գործեր —  
Թէրթերու մէջ կը կարդանի թէ Գահիքի Աղ-  
քասախնամը իր հասպիթը աւելցնելու համար  
բացած վիճակահանութիւն մէջ շատ յաջող չէ  
եւած, եւ այդ առթիւ տեղական մամուլին մէջ  
թէլարիչ խորհրդածութիւններ կ'ըլլան:

Վիճակահանութիւնը իր տեսակներն ունի  
հարկաւ, իր ամենէն ստորին տեսակին մինչև  
պատասար վաճառականութիւն կարդ ան-  
ցած տեսակը, եւ տարրեր երկիրներ տարրեր  
օրէնքներ ունին ընդդէմ կամ ի նպաստ աղ-  
պարան ձեռքբուժ: Սակայն իր բոլոր տեսակ-  
ներուն մէջ ալ վիճակահանութիւնը հիմուած  
է պատահականութիւնն վրայ, եւ ուեւէ ազգի  
համար յահճնարարելի չէ իր հանրային դոր-  
ձերը վարել այդ անսայց մէթոսով: Աղքա-  
սախնամ մը աղքային հիմնարկութիւն մըն է  
եւ մէծ պէտք մը ուեւէ քաղաքակիրթ ազգի  
համար, ցորչափ տնտեսական չարփները չնն  
վերցած ընկերական կեանքի մէջէն: Սակայն  
երքի պատճառ մը չկայ որ Աղքասախնամ մը  
ստեղծելու չափ արթնութիւն եւ ուժ ցոյց տր-  
ող ուեւէ հասարակութիւն չկրնաց զայն պա-  
հել նուէրներով, տուրքերով կամ եկամուռ-  
ներով, եւ կամ այս երեքին միացումովը: Ե-  
թէ այս միջոցները անրաւական կուգան եւ  
պէտք կը զգացուի վիճակահանութիւնն դիմել,  
հասարակութեան մէջ թէրի կողմ մը կայ որ  
պէտք է շտկուի: Վիճակահանութիւնը մէկ  
կողմէն դրամական օգնութիւն կ'ասահոյէ  
քանի մը ըլ աղքաս անձերու, միւս կողմէն մէծ  
բազմութիւն մը կը սնանացնէ բարյուսէիւ:  
Վասնդի ան որ տոմսակ կը գնէ, աղքասին  
չէ որ կը խորհի, այլ իրեն եւլլիք ընծայի  
մասին, եւ հասարակութիւն մէջ առաւել եւս  
կ'արցանանայ անտարբերութիւնը հանդէպ  
աղքատին եւ չունեւորին:

Ցաւալիք է որ վիճակահանութիւնն դիմե-  
լու ունակութիւնը չափէն աւելի տարածուած  
է նաեւ Ամերիկայի Հայ գաղութներուն մէջ,  
հակառակ անոր որ կառավարութիւնը խսիւ  
արդիած է վիճակահանութիւնը, եւ թղթա-  
տարութեան միջոցով զրկուած տոմսեր ծանր

տուգանքի կ'ենթարկեն զիրենք զրկուանիրը:  
Կրթութեան անունով ընկերութիւններ կը  
կազմուին մէր Հայ գաղութներուն մէջ եւ  
անգիտակցօրէն կը վերածուին վիճակահանու-  
թեանց ակումբներու:

Քաղաքակրթութեան պատմութիւնը ա-  
պացուցած է որ հանրային գործերու մէջ —  
ինչպէս աղքասախնամի, կրթութեան, առող-  
ջութեան են. — ժողովուրդի մասնակցու-  
թեան լաւագոյն կերպն է տուրքը: Այն ժողո-  
վուրդը որ իր հանրային պարտքը չի ծանչնար  
եւ զայն ուղղակի միջացներով չի վհարեր, գա-  
տապարտուած է ուշ կամ կանուխ մեռնելու:

Ռ. Ս. ԲԱԳՈՒՊԵԱՆ

## ԱՐՄՈՐԵԱՅ ՏԵՍՈՒԹԻՒՆ

**ՄԵՅՏԻՍ - 1912**

**ՔԱՂԱՔԱԿԱՆ** — Նախապատուական Բնա-  
րուրի հմներ: Հասարակապետականներն ու  
Բամկապետականները բուռն ուժով յանաջ  
մղած են իրենց նախապատուական ընտրու-  
թիւններու մրցանքը: Բայց պայքարը Հասա-  
րակապետականներուն մէջ աւելի բուռն եւ  
մասամբ մը թատերական եղած է այն պատ-  
ճառաւ որ ոգորողները երկու վաղեմի բարե-  
կամներն են եւ մօտաւոր անցեալին մէջ եղած  
են երկու եղական ազգային անձնաւորութիւն-  
ներ: Եթակէ ըսելով Բամկապետականներուն  
պայքարը կամ մրցանը իրենց իսկ խոստո-  
վանութեամբ յաւէտ ձևական է եւ բականա-  
րան նուազ արձէքաւոր: Հասարակապետա-  
կանները իրենց կուսակցական մէծ ժողովը  
սիմի ունենան Եթակայու մէջ Ցունիս 18-ին  
քանի մը աւոր եւելարութեամբ: Բամկապե-  
տականները պիտի սկսին իրենց ժողովը Պոլ-  
իմօրօրի մէջ Ցունիս 25-ին: Այս կազմագրու-  
թեան նպատակն է օգաւուիլ Հասարակապետա-  
կաններուն ժողովին որոշումէն: Թէ ո՞վ պիտի  
ըլլաց Բամկ. ընտրելին մեծապէս կախում ու-  
նի Հասակազ. ընտրելիին անձնաւորութիւննին:  
Նիու նորքի «Ալլըրյա» օրաթերթը, Բամկա-  
պետականներու ամենէն արմատական մէկի  
թերթը իր կուսակցութիւնը կը յորդորէ որ  
քիչ մը կամաց եւ չըջահացնեաց չարժի և սպասէ  
մինչեւ որ Հասարակապետականները անուա-